

ՊԱՅՄԱՆՔ

Տարեկան գին և. Պոլսոյ համար 180 ղր.
» Գաւառացի » 100 ղր.
» Երզնասեան » 90 ղր.
» Գաւառացի » 50 ղր.
Իւրաքանչիւր թերթի գին 50 ղր.
Հասցնողներն առողջ մէկ անգամի հա-
մար 3 զուրուշ, երկու անգամի հա-
մար 2 զուրուշ, աւելի անգամներու
համար զատ առկարիւթ թիւն կը լինայ:



ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԱՌՏԱՆԴՆԱԿՈՒԹՅՈՒՆ 30 ՀԱՅՏԵՄԲԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աղղի մը նիւթական զօրութիւնն
իր բարոյս կան զօրութեան կախումն
ունի, եւ չենք սխալիր եթէ ըսենք
թէ առաջինն երկրորդին արդիւնքն է,
Ռաբոյտակն չարագոյն աղղի մը
նիւթական յաջողութիւնը՝ բարդի,
զիպարութիւն կամ յաջող պարագաներ
ըստ արդարեւ է, որոնք, փոքրիկիկ,
եւ առաջանալիս են: Առաջի փայ
չենք մէ, որ բարդին հակառակ հո-
վերուն վիճակը ստիպել եւ անսխալ
կը կործանէ:

Վերջին Բրուսո—Գերմանական պա-
տերազմի այս ճշմարտութեան շար-
քիւն աստիճան մ'է: Գերմանացիք ա-
ռաւել բարոյական զօրութեան յաղ-
թեցին Գալլիացի, որ քան թէ նիւ-
թական:

Բարոյական արդիւնքները, ինչպէս
թիւնը, նոսրանալով ինքն եւ կոյր
յանձնարարականութիւնը, ինչպէս որ
մասնակաւ Պարսկի եւ Հռոմէական
աշխարհակալ կոչուած ինքնները կո-
մանդներ, նոյնպէս անցնող տարի Գալ-
լիական մեծ աղղը, իւրաքանչիւր ամե-
նէն հարաւս եւ հոգի աղղը կոչման
հասարակ շանթահարկով կորստեան վը-
հին եզրը հասնուցին:

Այս անհերքելի ճշմարտութիւնը
Գալլիայի խառն զրոյթները հանդիմա-
նելով եւ խոտովանելով իրենց բարոյական
հիւսնոյն վրէժները նախ զարմանել կը
խորհին՝ աղղ այնքան դաւաճարարութիւ-
նը նոր ընկալելի մը մէջ մոցնելով եւ
բարոյական կրթութեան միջոցներն
ընդ արձակելը հնարաւոր:

Առաւել Պ. ժիւլ Երման՝ Գալլիայի
հասարակաց կրթութեան փոխտնօրէն
պաշտօնէն, ներկայ հսկա, 25 ին որը
Գալլիայի հինգ ճեմարանաց տարեկան
համարագրէ ժողովին տալիս հաւաս-
տար անունաւորութեան մը մէջ հե-
տեւեալ կերպով կը բացատրէ այս
անվտանգ ճշմարտութիւնները:

Մեր կրթած նիւթական հարստու-
նեան հետ շատ ալ բարոյական տա-
ւերմունք ունինք սղբայիք: Այն մեծ
անհաշիւ, որ մտքերն պարսկան զօրեղ
ձեռնարկութեանց կը մղէր, շատ ինկա-
ն է քան եւ հինգ տարիէ ի վեր: Մեր
մեր ժրութիւնն ուրիշ բանի զօրնու-
նեցինք, փոռաց անդ տասնը զրոյթը
աշխատութեան տեղ վաշխը, պատշա-
ն եւ հաւատարմութեան տեղ սկիւղութի-
ւեանութիւնը, զարգացն տեղ ժողո-
վանները, լուրջ եւ վսեմ երկերու անդ
շտի երդիքը:

Միւրաթիւնները ներքէ կամ փա-
ռաւորել, կորստեալ կրթանց արքա
յանքն շուք եւ մեծարար ընծայել,
անոնց որեւորութեամբ մեր տէրը, ու-
նոնց զիջումներն պատահութիւններ:

Բոլ մեր անհաշիւ անոնց յաջողութիւն-
ներով մեր մտքը, եւ անոնց ունայն
կիրքերով մեր սիրտը լցնել:

Հասարակայնի զոգիւրը նորոյս-
տաւորել կամ պոնել քաջալերել ինչ որ
աշխարհս կրնայ տալ՝ չափել անոնց,
դաւարծութիւն, համար եւ իշխանու-
թիւն:

Միւրաթիւ բարոյականի փոքր ժր-
տել զայն յաջողութեան զատ ուրիշ
բանի չհասնուց, դժուարեք պատ ուրիշ
բան չսկսել: Եւ մէ զատ ուրիշ բան չը
պոչուց:

Այնպէս թեան, լուրջ եւ խոր ու-
նայ տեղ չեն գիտեր ինչ տեսակ փո-
մանց բեղմնաւորութիւն մը պէտք, որ
զրուածաց թիւը կը բազմապատկէ, բոլոր
ընտիր դարձերը կը ջնջէ:

Խորհելէ առաջ խօսել, փառքէն
աւելի համարաւր ընտիր:

Համեմատ, հնազանդելէ եւ հա-
ւատարմ պատմ միւրա համար՝ զօր-
նեքն ու վարդապետութիւնները զը-
պարտել:

Գործունեքը զօրութեան ընդ-
ատարանութիւնը օրէնք:

Այս չէ՞ք մեր տեսած տեսարա-
նը: Այս չէ՞ք մեր կազմած ընկերութիւ-
նը: Իսկ եթէ այսպէս էր, պարտաւոր
չէ՞ք վերջին ժամա գիցազանց եւ
նոսրանալից հակառակ խոտովանել
թէ Միւրաթիւն առաջ յաղթում էինք:

Այս, պարտութեան պատճառը
մեր վրայ կը կրէինք: Այս, մեր կրթ-
ած խառնութեան շտի մեղադրանք էինք:

Այս, նոյն իսկ Գալլիայի հոգին պէտք
է ընկնելը: Այս ճանիւղէ ետեւ, մեր
զօրութեան աղբիւրներուն ընդարձա-
կութիւնն ալ յիշեցրէ ինչ է պատմու-
թեան մէջ քան տարւոյ չլինել մը:
Այդ մը կրնայ գէշըքըստ շարաշուք
աղղ հոգութիւնը կրնէ առանց դաւա-
րու: Հիմնադրէն ոչ ընկնել, ինչ որ բոլոր
նշ զինքը բնութիւնը, օրէնքներն ու
առանցութիւնները:

Քիչ զաւիթութեանց տարօրինակ
մէկ մուրթիւնն է, որով կ'աւելն միշտ
որ աղղ մը իրենց ձեռքն ինկած փայ-
լեմէն սկսել ապրել, ԳՅԻ յեղափոխու-
թիւնը մեր տաւորը փոխելով կրօնը:
Առաջին տարի Համարակցութեան
Շու շանի ծագիւնները կը ջնջէ:
Բերայ ելան զանազան ինքնուրա-
յին: Աւելի մեծ սիրտ ընկնել, տեսնել,
ամեն բան պահելը: Ինքն կարողութիւն
Հիմնական Գ- եւ առաջին հանրայն
տարթեան մեծ յիշատակները: Պէտք
է սղբուր ինքնը անցնել նկատմամբ
եւ կրնանք առանց երկիւղի արգար
լինել, որոտութիւնը գէշ չէ մեղ
համար: Երկու, օրը չկրնար տան դար
ջնջել: Մընտարել է խորաւոր մեր
փառքանց փայլ: Բոլոր նոյնպէս աղե-
տարելը կը լինի չմանչւել այն ձեռքով
խաթան զօրութիւնն եւ այն տնայն-
եւի ինկնականութիւնը որ այնչափ ան-
շաւ, եւ այս փորձին ժամանակ, այս

զարուս մէջ, մեզ անկմանէ պահեցին:
Մեր ներկայ սերունդը, այսչափ դա-
ւան վարձել կրնէ ետեւ՝ կրնայ աղ-
ղի: Հետք մը թողուլ եթէ նոր ժողո-
վաբը մը ծնանի: Խորհրդարանի մը մէջ
ինկող ճանադարհորդի մը նմանին,
որ իր ժամանակը հեծելով եւ յաւա-
հատելով շոնջունք, այլ անմիջապէս
կրնայ գէղ ի լայն վերելակով, քո-
լեւով, անդադար քաշելով, առանց իր
յաջնութիւնն ու վերքերը բանի տեղ
գնելու: Եւ մենք քաջալերել ուրիշ պո-
նաւ եւ արագագոյն իր ընկերքը ո-
րոշելով, եւ նոր տրւելքէ մը գրու-
մին ոչնէ իսկայն վերականգնելով՝ ա-
ռանց միտաւորութիւն զգալու: Եւ մի-
այն իր մտաց ուղղութեանն եւ արտին
անցողիկը քաջութեան վտանգելով:
Տեւորք, բարոյական յաղթու-
թիւն մը պէտք տանելը, յաղթութիւն
մը նոյն իսկ մեր վրայ, ինչ որ էինք
ժամանակաւ, այնպէս պէտք է լի-
նինք: Վերջին շորս տանց պատճա-
րութեան կապալարանք թէ կրնանք:
Պայտ միւրա տալ՝ ոչնչէս կը թուէր
թէ մեռնէ զատ ուրիշ բան չէր մը:
Հաղած մեզ Սրճեալ է Առաւել,
հիմա ինք իրը վերամեղել, եւ ոչ մը-
տութեան, աշխատութեամբ եւ ուղ-
ղութեամբ ժողովուրդ մը վերաշին-
լու վրայ է:

Նարթեան կոչուած ինքն վեր-
ջին առաջ պատերազմական պաշտան-
եայ իսկիքս զօրութեան իր վրայ ե-
զած անխառնութիւններէն ինք-
զինք արգարանելու համար տեսնել
մը հրաւարակց, որը մէջ պատերազ-
մին քանի մը պատերազմական վրայ
կրնանք տեղեկութիւններ տալ: զատ
Գերմանիայի վրայ բանակ մը կրնանք
զարմանի ծրարել մը պատերազմում լի-
նելն ու կը յայտնէ, որ միւրա հիմա
ընտել մէկ մը ծանօթ չէր:

Ահա ասիկ իր խօսքերը:
Սիւնաւորական զօրն ուր ինքնաց
ինկող ընկնելու համար կրնանք թէ
ոչնչոր մը կայ որ մեր բարձի թա-
ղի բոլոր կը Գալլիայի մէջ: Պատե-
ղանք մէջ յաջողութեան արդիւնքին
մին ոչ յանգ գնալ թիւնն է եւ զայն ի
զարմ գնելու արագութիւնն Գերմա-
նացիք ասոր օրինակը տալն մեզ:

Այս սղբարմը վարձումս, ուղեցի
ի գործ գնել զոյս՝ նոյն իսկ Շալոնի
բանակին կապալարում ժամանակի ծրար
պարաման մը կազմած է ի յանգ ու-
ղըն զօրնը կատարելու յաջողակ
զարմարի մը հրաւանտարութեան
ներքեւ: Քաջալեր Սրճո զօրութեան
որ յետոյ Շալոնի զաւորութիւնն
մէջ մեռաւ:

Այն պարագանով, որ 20-000 զօ-
րք կը բաղկանար, արագ համարանկրով
Պէլիօր պիտի փոխադրուէր, որ առ-
մեկնայ ուղիւն պայմանաւ արգէն զօ-
րաց մէկ մարդ զոմարում է:

«Ինչո՞ւ զօրութեան իր պայտակալի
զլու Սրճո զօրութեան եւ Պ. Պրոնտ
անտեսարանով՝ որ պատերազմին փո-
խադրութիւնները կազմելու պայտակա-
նեւէր, ասանք միայն ծանօթ էին այս
խորհրդի, որ էր 30000 մարդ զաւել
գրաւթեան մէջ նեանկով տարած
նկել եւ թշուառաց աշխարհ թիւն
այն կողմ գործնէլ: Այս զօրութեան
կը կրնար յետոյ Պէլիօր բանակեղը
քաշուլ:

Այս խորհրդը բաղկանալու փո-
խադրում մը համարակցաւ, որպէս
թէ նոյն իսկ պատերազմը ընդ շատ
հաշու եւ պայտակալական դործաց
յաջողութիւնն մը չէր: Հետեւաբար
չործադրուեցաւ:

Յիշուի թող ասիայն թէ ինչ
մեծ աղբիւրութիւն ըրաւ այն ժամա-
նակ 300 կամաւոր զօրաց Ռէնի միւս
կողմն անցնելն եւ գրեթէ անմիջապէս
եւ գործող:

Համայն Գերմանիայ թէպէտ այս
զրուած թէ Գալլիայի մէջ գնալ
անցած Պէլիօրի վրայ կը քաշէին իսկ
Գաւի զաւորութեան մէջ ասարակ տի-
րեց:

Եւ ինչպէս չաւաղ փոքրանցաւ
երբոր ինկողութեան թէ Ռէնն անցող
ներք ինքս տանալով իսկ մը մ'էին:
Բայց եթէ 30000 զօրաց բանակի մը
վրայ հիմնաւ լինէր, այն բարդը չէր
ունենար:

Պատերազմի մէջ՝ Գ. Թ. Թ. Թ. Թ. Թ.
բաղանդաւ ժամանակ միտաւոր
պէտք են այս բարեմտեան թիւնները,
այն է յանգ ու իր խորհրդներ յա-
նու եւ արագ տալէ ի գործ գնել:

Կրնանք իրենք բաղկանալու փո-
խորդ նկատուել խորհրդէն Ս. Ե. յոյն
առաջնական մեծ զօրնը, երբ 1814
յաւնալու 26 ին Ռաւաց եւ Առաջնաց-
ւոյ բանակներն թրոյթի քով միա-
նաւաւ՝ փոխադրուել նախաւորութեան
տանալով զաւել թիւններ ինքն
գրեմն:

Արգէն Պիւթի յաւաքարան
բանակը Պիւթի հասած էր, եւ կեղ-
բանը Ս. Ե. Տիգրէ. Շալոնի մէջ ալ
Պար-Սիւր-Ուլ հասած էր: 48 ժա-
մէն միայն մը պիտի կատարուէր:

Զարման 70000 մարդ միայն ու-
նէր իսկ երկու թշուառ զօրութեան
զաւնակից բանակներն հաւաքարան
տեղի զօրութիւնն ունէին եւ հետեւ
հետեւ ալ նոր օգնութիւններ կ'ըստե-
նային:

Նարթեան յիշարարելու յաւաքար
27 ին Ռէն—Տիգրէի քով Ռաւաց բա-
նակի կեղբանի վրայ կը յաջնակել
գէղ ի Պիւթի քաշուելու կը հորհրդ-
րէ զայն: Իսկ ինքն արագ ընթացքով
գէղ ի Լանկը կը գնէ Շալոնի կող-
մէն, եւ Շալոնի մէջ ինքն բանակին գը-
լու եւ Պիւթի թանակին պոչին
մէջ տեղէն կանգնել, կապալար Պիւթի
հանաւորանք մը կ'աւալէ եւ կը քաշ-

Թէ, բայց դժբաղդաբար դաշնակցաց
դորովեան անդադար նորոգութեան
պատճառաւ այն յազմախմբին մեծ
արդիւնք մը չունենար:

Որքիչ ուրախ զինականներ կրնամ
յիշել այս անդրադարձն հաստատելու հա-
մար 1814ին հաշտութիւնը պատերազմին
ուրիշ քանակներ ալ էլ չունէին:

Զեմանիոյ համադրային երկուս-
խանական ժողովոյ արդարաւորապէս մասը
կայսրատի կիսով կայսրեր կառավար-
ութիւնին յաւանդ իմանալու համար մէջ
մըջը վերջին նիստերէն մէկուն մէջ
դաշնակցական սահմանադրութեան վեր-
բայ յաջած մ'աւելցնել առաջագիւցը,
որպէս զի դաշնակցի պետութեան հա-
մար մէկն առանձին երեսփոխանական
մարմին մ'աւելցնելու իր ներքին օրէնք-
ներն ալ եւրոպայը պաշտօնաւ համար:

Պէտքից կ'անբաժնանայ իրաւիկը
կը ծանուցանէ թէ կապիէթին եւ
Պալատի մէջ ելլելու կայսրաց իւր-
հրդեհային իմաստը նիստերէն մէկն ալ
կենդանութեան ընդհատ իմաստը
լինելով, Պէտքից կ'առաջարկուի իւր
քառասուն յանձնարարութիւններ, որոնք
դէմքերէն եւ դարձեալ անհատներէ,
որպէս զի կենդանութեան զէմ դրո-
ւարդական միջոցներ եւ միանգամայն
բնիկական նորոգութիւններ իմաստներ
արտադրող արհեստը ծրար իր մը չլինեն:

ՆԵՐԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Վիեննայի 8 նոյ, իրիկուն
Եւս. քան զեւս. կ'առաջարկէ թէ Գ.
Մետարսի Գ. Պայսի թեւ իւր տեղին
զինանապետ պետի անունին:

Փարիզի 8 նոյ.
Մէնի դաւաճական ընդհ. ժողովը
ձրի եւ հարկադրական կրթական
օրինակ իր ընդունելու միտմամբ
լինեալ:

Պ. Ռոշֆոր Գարսի բերդը անու-
նեցաւ իր պատիւը կրելու:

Իրաւա 8 նոյ.
Պոնտիւից արդ այլին ժողովը՝ վիեն-
նայի համադրային ընդհանուր ժողո-
վին մէջ իր կողմէն երեսփոխան չընե-
լաւ, որպէս ըրաւ եւ իր նիստերը
զարդարեց:

Վիեննայի 9 նոյ.
Նոր պաշտօնակիսին մը կողմէն
ցաւ Գ. Պայսի թեւ իւր տեղին
զինանապետ իւր նիստերը:

Լեւոնտ 9 նոյ, իրիկուն
Փոս. քան. 47/1
» փոս. 1865 64/1
» » 1869 84
Սեպտ. քան. 93
Ռանդ քան. 55/1

Վերջում 9 նոյ.
Ռանդակ. Մ. Ն. Օ. 9/1
Պարտաւ 10000 հաթ:

ՆԵՐԱԳՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

Կայսրական հրամանաւ՝
Առաջարկեալ արդ ժողովին նախա-
գահ Ամէնայի կոմիտէին, իւրա-
քէ-իւրաքէ կենդանի, Հասարակաց կըր-
թութեան ժողովին անդամ Ռեյքիէլ
Էֆենտին եւ Գիւնթերի իսթիտուտի
ժողովին անդամ Գիւնթերի Էֆենտին
Արդարաւորութեան բարձրագոյն աստիճան
ունեցող անդամներն են:

Մէնի Էֆենտին իրաւական փոխ-
դատ Բեռնար Էֆենտին, իւրաքէ-
իւրաքէ հաստատուած իսթիտուտի
նոր աստիճանի նախագահ անդամներն
են:
Մէնի Էֆենտին իրաւական փոխ-
արդ իւրաքէ-իւրաքէ Բեռնար Էֆենտին

Էֆենտին եւ իրիկուն զաւառին իւրեր-
դարեւ Գիւնթերի անդամներն են:

Սերիէլ Էֆենտին նորահաստատու-
ած իւրաքէ-իւրաքէ Էֆենտին եւ Հա-
մար Գիւնթերի Էֆենտին ան-
դամ անդամներն են:

Գարսի Էֆենտին կայսրական հրա-
մանաւ Գարսի Էֆենտին ան-
դամ անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Table with 2 columns: Name, Amount. Rows include 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100, 110, 120, 130, 140, 150, 160, 170, 180, 190, 200, 210, 220, 230, 240, 250, 260, 270, 280, 290, 300, 310, 320, 330, 340, 350, 360, 370, 380, 390, 400, 410, 420, 430, 440, 450, 460, 470, 480, 490, 500, 510, 520, 530, 540, 550, 560, 570, 580, 590, 600, 610, 620, 630, 640, 650, 660, 670, 680, 690, 700, 710, 720, 730, 740, 750, 760, 770, 780, 790, 800, 810, 820, 830, 840, 850, 860, 870, 880, 890, 900, 910, 920, 930, 940, 950, 960, 970, 980, 990, 1000.

ԱՅԳԱՅԻՆ

Իրաւականական ժողովին երկ-
դարեւ Գիւնթերի անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Պարիզի Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Պարիզի Էֆենտին Գ.
Պարիզի մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

Համար Էֆենտին մարտական նախ-
կին անդամներն են: Համար Էֆենտին Գ.
Համար մարտական անդամներն են:

